

Գնա՛, թոփ՛ր, աշտարակներու, թեր-
դերու, բանտերու թռչնի՛կ, քեզ սպատղ
կարուանազ սրտեր կան, գնա՛, թերեւ ա-
նոնց ողջոյն մ'ունիս թերած, իսկ ինձի
համար բան մը չունիս... Երանի՛ թէ չի
մոռնայի՛ր իմ արցունքն կաթիլ մը տա-
նելու անտերունչ դաշտերուս և ըսէի՛ր
հոն բացուող ծաղիկներուն թէ իրենց պան-
դուխտ մշակը զրկած է զայն...

Իցի՛ւ թէիկ թացեալ յարտուր իմ անմոռւն՝
կաթէիր կաթ մ'յիմ ազարակն անտերունչ,
Եւ ասէիր, ծաղկունք ծընգեալը, զայն
ցօղ՝ ձեզ

Առաքէ ձեր պանդուխտ մըշակն աղէկէզ....
Այլ հաս հիւսիս. ծիծառն՝ ել զհետ զար-
նայնոյն.

Անյոյս յերկրէ ես սպասեցից երկնայնոյն:

Անյոյս և անտերունչ ես պիտի սպա-
սեմ տարութեան մէջ մինչև որ մահուան
ցուրտ պսակը իմ ալեզարդ ճակտիս շուրջը
կապեն փառցն ու հանճարը, որովհետեւ,
ծիծառնի՛կ, քեզ նման երգեցիկ ողի մ'եմ
ես, քեզ նման հոգի՛ հայրենեաց, անոր
մշակը՝ յողնած ու տկար նահապետ:

Գնա՛, ալ մի սպասեր, զարնան հետ
թոփ՛ր հոն, իմ հայրենեացս զիրկը, ու վե-
րադարձիր, թռչնի՛կ իմ սիրուն, իցի՛ւ թէ
չի մոռնայիր իմ զերեզմանս, որովհետեւ
գոց պիտի գտնես նիցիկի պատուհանը...
Կոտուցիդ ծայրը շիլ մ'ունենայի՛ր հայրե-
նեացս դափնիներէն, կաթիլ մ'արցունք,
խօսըր Յոյսին, կաթիլ մ'արիւն, խօսքն
Ազատութեան, կաթիլ մը ցօղ, գալիսն և
լոյսը հայրենեաց վարդամատիկ արշալոյ-
սին...

ԱՐՄԽՆ-ԵՐԿԱՅԻ

(Անտիպ)

— Հասարակաց կարծիքը ծաղրական հայելի
մէէ, որ իրերը երբեմն մէծ և երբեմն փոքր և
միշտ՝ ծուռ կը ցուցնէ:

8. 8. ՄՈՒՐ

ՀԱՄԱՍՅԱՆՈՒԹԻՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԵՒ

ԱՍՏԵՂԱԲԱՇԽԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐՈՒ

Օ Օ Օ

(Տես թագմ. 1915 էջ 188)

Քաղաքական տարին համարեցանց
364օր, մինչ արեադարձային միջին տա-
րին ներկային է 366օր, 24 216 466, ու-
րեմն քաղաքական տարին պակաս է 1օր,
24 216 466օրդ չափով:

Միջին տարի, ըսինց, վասն զի տարւոյ
երկարութիւնը հաստատուն չէ, այլ 38
երկվայրկեանի չափ կը նուազի կամ կա-
ռաւելու միջին տեղողութեան շուրջը: Այս
միջին տարւոյն երկայնութիւնը 2360 որդ
տարւոյն պիտի պատահի: Արդ գիտենց որ
ըստ Պ. Լէվերիէի, արեադարձային տա-
րին կը նուազի ամէն հարիւր տարւոյ շըր-
ջանին՝ Օմ, 539 ցանակութեամբ: Այս
հաշուով 2360 երրորդ տարւոյն երկայնու-
թիւնը պիտ'ըլլայ 365օր, 24 216 466:
Ուրեմն այս միջին տեղողութիւնը մենք կըր-
նանց իրը խարիսխ առնուլ մեր հաշուոց հա-
մար: Անգամ մը որ գտանք արեադար-
ձային միջին տարին, կրնանց ասով հա-
մաձայնութեան մէջ դնել ցաղաքական և
աստեղաշխական տարիներն:

Տեսանց թէ ցաղաքական և աստեղա-
շխական տարիներու տարրերութիւնն է
1օր, 24 216 466, կըսեմ թէ 17 տարի-
ներու և 16 տարիներու փորբիկ պարբե-
րականները կապ պիտ'ըլլան վերոյիշեալ
երկու տումարներուն վասն զի 17 անգամ
մնացորդն 1օր, 24 216 466 մեզի պիտի
եայ արտազդեալ մը որ է 21օր, 11 679
922, ըսել է թէ 17 տարուան մէջ ցա-
ղաքական տարին 21օր, 11 679 922 ետ
պիտի մնայ, ուստի եթէ 21 պակաս օրերուն
տեղ նահանջներուն դնենց՝ երկու տումար-
ներն համաձայնութեան կրնանց բերել:

Արդ այս 17 տարիներու պարբերական
շըրջանին մէջ երեց լրացուցիչ տարիներ
կը մեանան իւրաքանչիւրը Դական օրերէ
և այն տարին որուն վրայ պիտի աւել-

ցնենց լրացուցիչ շարաթ մը, հանաեց տարի պիտի կոչենք. մինչ սովորական տարին որ 364օրէ բաղկացած է, հասարակ տարի անուն պիտի կրէ. արդ հասարակ տարւոյն վրայ աւելցնելով եօթն օր, որ և է նահանջ տարի պիտի բաղկանայ 371 օրերէ, ասով պիտի կանոնաւորենց բաղացական տարւոյն ընթացքը՝ աստեղարաշխական տարւոյն ընթացքին հետ:

Խակ այս 17 տարիները հետևեալ կերպով բաշխուած են.

6 տարի + 5 տարի + 6 տարի (կամ 6 + 6 + 5 կամ 5 + 6 + 6) = 17 տարի. ըսել է վեցերորդ տարին նահանջ տարի մ'ընել 7 օրուան կամ մէկ շարաթուան. ապա հինգ տարի վերջը, այն է տասնըմէկերորդ տարին, երկրորդ նահանջ մ'ընել 7 օրուան, և վերջապէս վեց տարի վերջն ալ, այն է տասնեսին երբորդ տարին օր 17 տարիներու շրջանին մէջ 21օր կորսնցնելով՝ աստեղարաշխական տարիէն առաջ պիտի անցնէր՝ վերոյիշատակեալ միջնակեալ երեք շարաթական յաւելուածներով աստեղարաշխական տարւոյն հետ համրնթաց ըլլալու շատդի մէջ կը մտնէ, միայն Օօր, 11 679 922 առաւելութեամբ, և այս թիւն կը համապատասխանէ Օօր 2օ և զրեթէ 49 վայրկեանի:

Առաջ տանինք այս 17 տարւոյ փոքր

$$\begin{array}{rcl} 9 \text{ անգամ } 17 \text{ տարի} & = & 153 \text{ տարի} \times 1\text{օր}, \\ 1 & \times & 16 & \times & 16 & \times & \frac{16}{169} \\ & & & & & \times & 1\text{օր}, \\ & & & & & & \end{array} \quad \begin{array}{rcl} 24 \, 216 \, 466 & = & 190\text{օր}, \\ 24 \, 216 \, 466 & \times & 19\text{օր}, \\ 24 \, 216 \, 466 & \times & 209\text{օր}, \\ & & 92 \, 682 \, 754 \end{array}$$

Եւ այս թիւերու նշանակութիւնն այն է, որ եթէ 169 տարւուան մէջ նահանջ ներն շդնենց, 209օր և 92 882 74օրորդ օրուան շափ բաղացական տումարը արեւադամային տարիէն պակաս պիտի ըլլար, արդ երկու տումարները համաձայնեցնելու համար բաղացական տումարը եթէ 30 նահանջ կատարէ եօթնական օրերէ, որ 210օր կ'ընեն, արեւադամային տարիին

պարբերական շրջանը, օրինակի համար 9 անգամ. բայց որովհետեւ ամէն 17 տարւոյ շրջանին մէջ որ երեք շարաթական նահանջ զնելով կ'ունենայինց Օօր, 11 679 922 մասնիկ օրուան առաւելութիւն մը, ինն անգամ շրջանին մէջ այս մասորդու 1օր, 05 119 298 կը ձեացնեն, և այս առաւելութիւնը բաղացական տումարէն ջնջելու համար հարդ է որ ի զործ դրուի 16 տարւոյ պարբերական շրջանը, որով աւելի կատարեալ կերպով կը համաձայնին բաղացական և արեւադամային տարիները:

Վերը տեսանց 17 պարբերական շրջանին բաշխման կերպը, հիմա հոս զնենց 16 տարիներու պարբերական շրջանին բաշխուածը.

այն է 6 տարի + 6 տարի - 5 տարի = 16 տարի.

Ըսել է որ հինգերորդ տարւոյ լրանալուն պէտք նահանջ մ'ընել եօթն օրուան, այն է մէկ շարաթուան. ապա վեց տարի վերջը՝ այն է տասնըմէկերորդ տարին, երկրորդ նահանջ մը աւելցնել եօթն օրուան, և վերջապէս հինգ տարի վերջն ալ, այն է տասնուովկեցերորդ տարին, երրորդ նահանջ մը ևս կատարել:

Բնոլոր այս ապացուցութիւնները եղած են ցոյց տալու համար թէ նահանջ տարիները կամ լրացուցիչ շարաթները պէտք են բաշխուածը տասն շրջաններու մէջ.

Վրայ Օօր, 07 417 24օրորդ օրուան շափ տարբերութիւն մը կ'ունենանց որ կը համապատասխանէ զրեթէ 1օր, 47 վայրկենի. ուրեմն երկու փոքրիկ պարբերական շրջաններով կարելի է ձեացնել 169 տարուան առաջին մեծ պարբերական շրջանը այն է (9 × 17) + (1 × 16) = 169. Շարունակենց այս առաջին մեծ պարբերութիւնը տասն անգամ:

$$(10 \times 169 \text{ տարի}) = 1690 \text{ տարի} \times 1\text{օր}, 24\ 216\ 466 = 2\ 099\text{օր}, 25\ 827\ 540$$

Հաւասարակությունը համար,

$$(10 \times 17 \rightarrow) \rightarrow \frac{170}{1860} \rightarrow \rightarrow \frac{211\text{օր}, 16\ 799\ 220}{2310\text{օր}, 42\ 626\ 770}$$

այս վերջի թիւերս կը նշանակեն թէ 1 860 տարուան մէջ եթէ նահանջներն չեննը 2 310օր, 42 626 770օրդ օրուան չափ քաղաքական տումարը արևադարձային տումարէն պակաս օրեր պիտի ունենար, որով համաձայնեցնելու համար՝ պէտք է 2 310օր աւելցնել քաղաքականի վրայ, որ համընթաց կ'ընթանայ եթէ 330 նա-

հանջ կատարէ եթնական օրերէ վասն զի 2 310 ճիշդ բաժանական է ընդ 7:

— Առաջ ընթանալով և 1 860 տարիներու պարբերութիւնը իրը երկորդ մեծ շրջան գործածելով երկու անգամ, հաւասարակշունչու համար 10 անգամ 169 պարբերութիւնը, կունենանց ճետևեալ թիւերն.

$$(2 \times 1860) = 3\ 720 \text{ տարի} \times 1, 24\ 216\ 466 = 4\ 620\text{օր}, 85\ 249\ 520$$

Հաւասարակությունը համար:

$$(10 \times 169) = \frac{1\ 690}{5\ 410} \rightarrow \rightarrow \frac{2\ 099\text{օր}, 25\ 827\ 540}{6\ 720\text{օր}, 11\ 077\ 060}$$

Եւ այս թիւերու նշանակութիւնն է որ, եթէ 5 410 տարուան մէջ քաղաքական տումարը նահանջ չկատարէ, 6 720 օր պակաս պիտի հաշուէք քան արևադարձային տարին. արդ որպէս զի համընթաց ընթանան երկու տումարներն, քաղաքական տումարն պէտք է 960 նահանջ կատարել եօթնական օրերէ 5 410 տարիներու մէջ վասն զի 6 720 օրերն ճիշդ բաժանական են 7ով այս հաշուով յայտնի կը տեսնենք որ երկու տումարներու տարբերութիւնը 5 410 տարուան մէջ է օր, 11 077 060, որ է ըսել գրեթէ 2 ժամ 39 վայրկեան և 30 մասերկորդ թիւ մի տումար այսքան ճշդութիւն ունեցած է:

Շարունակելով 5 410 տարիներու պարբերութիւնը իրը երրորդ մեծ շրջան ունի անգամ և հաւասարակշունչու համար 10 անգամ 169 պարբերական շրջանը՝ կ'ունենանց 44 970 տարուան մէջ 55 860օր, 14 476 020օրդ օրուան տարբերութիւնը մը երկու տումարը մէջ եթէ քաղաքական տումարը նահանջներն չկատարէ. բայց որովհետև քաղաքական տումարն 44 970 տարուան մէջ 7 980 նահանջ պիտի կա-

տարէ, երկու տումարներու տարբերութիւնը կը մայ միայն Օօր, 14 476 050 օրդ օրուան չափ, որ և ոչ $3\frac{1}{2}$ ժամու կը հասնի:

Դեռ առաջ երթանը և 44 970 տարիներու պարբերութիւնը իրը չորրորդ մեծ շրջան գործածելով վեց անգամ, և հաւասարակշունչու համար երկու տումարներն 10 անգամ 169 տարուան պարբերական շրջանը՝ կը հասնինց 271 510 տարուան, և այս չափ ժամանակի մէջ քաղաքական տումարը պէտք է 48 180 նահանջ կատարած ըլլայ եօթնական օրերէ, որով կ'ունենայ միայն տարբերութիւնը մը Օօր, 12 683 660օրդ օրուան, որ կը նշանակէ գրեթէ 3 ժամ ճիշդ (Յժ 24 38⁴, 40):

Ցումարին ճշդութիւնն աւելի բացայաց ընելու համար շարունակենց անգամ մ'ալ և հաշիները չխնողելու համար, իրը հինգերորդ շրջան գործածենց այս վեցին թիւը, որ է 271 510 տարիներն, և կրկնենց տասն անգամ և հաւասարակշունչու համար քաղաքական տումարը արևադարձային տումարին հետ 10 անգամ 169 տարուան շրջանին վրայ աւելցնենց, կ'ունենանց

$$\begin{array}{rcc}
 10 & 271 & 510 \\
 10 & 169 \\
 \hline
 2716 & 790 & \text{տարի}
 \end{array}
 \quad
 \begin{array}{rcc}
 1\text{օր}, & 24 & 216 & 466 = 3372 & 601\text{օր}, & 26 & 836 & 600 \\
 & & & & & & 2 & 099, & 25 & 827 & 540 \\
 & & & & & & \hline
 & & & & & & 3374 & 700\text{օր}, & 62 & 664 & 140
 \end{array}$$

եւ այս երկու գերջի թիւերն կը նշանակեն, թէ երկու միւկին եօթնաքիւր տասնուվեց հազար և եօթն հարիւր ինսուն տարուան մէջ բաղաքական տումարը 3, 374 700 օր պակաս պիտի հաջուէք արևադարձային տարւոյն վրայ, եթէ իւր շաբթական նահանջներն չկատարէ, և որովհետեւ այսչափ ժամանակին մէջ բաղաքական տումարը 482 100 նահանջ պիտի կատարէ եօթնական օրերէ, երկու տումարներն օր, 52 664 140 օրդ օրուան տարբերութիւն պիտի ունենան, և այսպէս կարելի է շարունակել միշտ և բաղաքական տումարը համբնթաց պիտի ընթանայ արևադարձային տումարին հետ:

Թիւեւս ըստուի՝ ո՞վ պէտք է ուշադրութիւն զնէ այս թիւերու, զանելու համար նահանջ և հասարակ տարիները . պատասխանը շատ դիւրին է. բաւական է վերոյիշեալ կանոնով ցանկ մը չինուի ու տպուի, որուն մէջ նահանջ տարիները եթէ աստեղանիշով նշանակուին, այսուհետև նահանջ տարին մէջ շաբաթ աւելի ընելով

$$\begin{array}{rcc}
 \text{Այսպէս } 5 & \text{տարի} & \times 1\text{օր}, & 24 & 216 & 466 = 6\text{օր}, & 21 & 082 & 330 \text{ Ա} \\
 6 & \times & \times 1, & 24 & 216 & 466 = 7, & 45 & 298 & 796 \text{ Բ}
 \end{array}$$

արդ այս Ա և Բ թիւերն նշանակ կը կոչեմ. արդ այս նշանակներէն որն որ հարկ ըլլայ գործածել, ըստ այսմ կ'որոշուի թէ ո՞ր տարին կատարելու է նահանջ. այսինքն է թէ «Ա»ը գործածուի, ըսել է թէ 5 տարի վերջ յաջորդ տարին նահանջ կատարելու է. իսկ եթէ «Բ»ը գործածուի, ըսել է թէ 6 տարիվերջ նահանջ կատարելու է, բայց միշտ մացորդին և գումարներուն ուշ դինելու է. և եթէ դիպուածով կասկած ունենանց թէ վրիպակի մէջ ենց, պէտք ենց նոր թուականէն սկսեալ մինչ նոյն թուականին

բան հասարակ տարին, տումարն միօրինակութեան մէջ պահած կ'ըլլանք Այս տումարին համար երկու տեսակ տոնացոյց պէտք է շինել. մինչ հասարակ տարւոյ համար, իսկ երկրորդը՝ նահանջ տարւոյ համար, և մին կամ միւլը ըստ ժամանակին գործածել. բայց օրացոյցն կատարեալ ըլլալու համար երկնային իրեռյթներու, լուսնի երկոյթներու փոխութիւնըն և օդերեւոթարանական փոխորութիւնները ամէն տարի զատ հաշուելու է և ներմուծելու է այս նոր տումարին մէջ իւր տեղը:

Բացի այն ցանկէն, որ հարկ է շինուի, կայ միջոց մ'ալ, և զժուարին չէ հասարակ կամ նահանջ տարին գտնելու համար, այն է միտ զնել նշանակաց գործածութեան: Նշանակին՝ չէ եւրոպական «logarithme» բառին համապատասխանող, այլ նշանակ կը կոչեմ այն թիւերու արդինքն որ բազմապատկելով հասարակ տարւոյ մացորդով կու տան մեզի օրեր և օրերուն մասերն:

մէջ գտնուող տարիներուն թիւը բազմապատկել «1օր, 24 216 466»ով և արտադրեալին ամբողջական թիւը բաժնելով 7ով քանորդը ցոյց պիտի տայ թէ բանի նահանջ ըրած պէտք ենք ըլլալ, իսկ մացորդին վրայ աւելցնելու է Ա կամ Բ նշանակները, որով տումարը կանոնաւորած կ'ըլլանք:

Այս մեր առաջարկած տումարին մէջ տարին կը մայ 12 ամիս և շաբաթն եօթն օր: Եւ տարիներն երկու տեսակ

Ա հասարակ տարի 364 օրէ բաղկացած է, կամ 52 շաբաթէ
Բ նահանջ տարի 371 օրէ բաղկացած է, կամ 53 շաբաթէ

զարձեալ հասարակ տարին բաղկացած
է 4 եռամիսներէ 91 օրուան տեսողու-
թեամբ և նահանջ տարին պիտի բաղկանայ

Յ եռամիսներէ իւրաքանչիւրը 91 օրէ
1 եռամիս մը 98 օրէ:

Մեր կարծիքով՝ նահանջին յաւելեալ
շաբաթն, ըստ նախնեաց բացարութեան,
աւելեաց շաբաթն, յարմար տեսանց դնելու
երկրորդ եռամիսեային առաջին ամսոյն
վերջը, ամառ ժամանակի: Եւ տարեմուտն
այս նոր տումարին Արէզ ամսոյն կը հա-
մապատասխանէ, այն է հիւսիսային կի-
սաղնտի զիշերահաւասարին: Վասն զի
այս տարւոյ սկզբնաւորութեան համար
նոր տումարի նորոգութեան վրայ աշխա-
տող հեղինակներու մեծամասութիւնը հիւ-
սային կիսագնոտին զիշերահաւասարէն
սկսելու կարծիքէն են. թէպէտ այս կար-
ծիքը աւելի բանաւոր կը թուի իրենց, բայց
անխտիր կարելի է ընտրել զիշերահաւա-
սարներէն մին կամ արեւակայշըներէն մին.
թէ և ոչ մին որոշ նշան մ'ունի երկնցի
վրայ:

Այս ուսումնասիրութիւնս չաւարտած,
երկու խօսք ալ ըսենց ն օրէ բաղկացած
շաբթուն վրայ՝ որ առաջարկուած է Պ. Գ.
Փլամարիոնէ, և թերևս երեսուն դարէ ա-
ռաջ նախ քան զգը հստնէական թուա-
կան գործածուած թլարդուի, այսինքն Այ-
րարատեան երկրին մէջ, ինչպէս պիտի

տեսնենց իւր տեղը. սակայն մեծ աստե-
ղագէտն զայն կը համարի թիշ գործածա-
կան. բայց տեսնենց թէ կարելի չէ՞ գոր-
ծածական ընել և ի՞նչ եղանակաւ:

Եղանակին որ ի գործ պիտի ածենց
ճիշդ նոյն ոճն է զոր վերը գործածեցինք
եօթն օրերով բաղկացած շաբթուն համար:

Շաբաթն 5 օրերէ բաղկացած տումարի
մը մէջ արդին բաղկացած պիտի ըլլայ
365 օրերէ կամ 73 շաբաթէ Օօր, 24
216 466 օրուան մացորդով. Արդ այս
մացորդուն օրէք բաղկացած շաբաթ մը կազ-
մելու համար պէտք է 21 տարի, որով
21 երրորդ տարին նահանջ ընել 5 օրէ բաղ-
կացած շաբաթով:

Բայց որովհետև մացորդ մը կը մնայ
գարծեալ, և այս մացորդս կրնայ ժամա-
նակաւ օրեր ձևացնել, ուստի՝ որպէս զի
խանգարումն առաջ չզայ բաղացական
տումարին մէջ և համընթաց ընթանայ ա-
րեադարձային տումարին հետ, հարկ է
երբեմն ալ 20 տարին անգամ մը նահանջ
ընել:

Այս 20 և 21 տարիներու շրջանն կ'ա-
նուանենց փոքր պարբերութիւն:

Այսինքն մեծ պարբերութիւնը պիտի բաղ-
կանայ 413 տարիէ որ հետեւեալ կեր-
պով կը բաշխուի.

Արդ «100»ը բաժանական է «5»ով
և կու տայ քանորդ մը 20. ըսել է թէ 20
անգամ նահանջ պիտի կատարուի 413

$$\begin{array}{r}
 21 \times 10 = 210 \text{ տարի} \times 0, 24 216 466 = 50\text{o}, 85 457 860 \\
 20 \times 7 \times 140 \times \times 33, 90 305 240 \\
 21 \times 3 \times \underline{63} \times \times 15, 25 637 358 \\
 \hline
 \times 100\text{o}, 01 400 458
 \end{array}$$

տարուան մէջ թողլով Օօր, 01 400 458
մացորդ մը:

Եւ այս մացորդին համար երկրորդ մեծ
պարբերութիւնը կը գործածնեն, այն է 720
անգամ 413 տարիներու շրջանը, որ 297,
360 տարուան մէջ բաղացական, տարին
72 010 օր պակաս պիտի հաշուէր արեա-
դարձային տարւոյ տումարէն եթէ այս մի-
ջոց 14 402 նահանջ չընէր 5 ական ու

թիքէ, որով նահանջներն կատարելով կ'ու-
նենանց մացորդ մը Օօր, 08 329 760,
որ է ըսել, զիթէ 2 ժամու չափ տարբերու-
թիւն պիտի ունենան երկու տումարները:

Աւքեմն ըսել է թէ 5 օրէ բաղկացած
շաբաթն ևս գործածական կարելի է ըլ-
լայ, ճիշդ այնպէս ինչպէս որ մեր նախ-
նիք կը գործածէին իրենց տումարը կամ
Հայկայ շրջանը, որ 12 ամիս ունէր՝ իւրա-

քանչիւր երեսնական օրերէ բաղկացած և յաւելեաց շարաթով մը, մինչ նոր տու մարին մէջ աւելեաց մի շարաթն նահանջ տարւոյն մէջ երկու շարաթ պիտի ըլլայ: Ասկէց յայտնի կը տեսնուի որ շատ զիւրին կերպով և դիւրալ գործածական է, և ունի առաւելութիւն մը որ ամէն ամիս միօրինակ բաղկացած է վեց շարաթներէ: Գաղղիական յեղափոխութեան ժամանակ երր մեղրական դրութիւնը գտան զիւնականք, ժամանակն ալ ուզեցին տասնորդականի վերածել. եթէ ծանօթ ըլլար այն ժամանակ հայկական հին տումարը, կարծիմ աւելի բանաւոր պիտի գտնէին և գործածելու և ընդհանրացնելու փորձեր ընէին:

Տարւոյն ստորաբաժանմանց մէջ տեսանք թէ կան օրեր, շարաթներ, և ամիսներ. թէ ամիսներն տասներկու են. և թէ եղան ումանք որ առաջարկեցին 13 ընէլ իւրաքանչիւրը 28 ական օրերէ բաղկացած, որոյ վրայ կանխաւ այս յօդուածիս առաջին մասին մէջ պատճառաբանեցինք. տեսանց դարձեալ թէ շարաթ մը կարելի է բաղկացած ըլլալ 7 օրերէ, և կամ առաջարկուած 5 օրերէ բաղկացնել. և թէ 5 օրէ բաղկացած շարաթն գործադրուած է ստուգիւ, ասոր վրայ ցարդ յիշատակող ոչ ոք կը գտնենք, ոչ Երոպացւոց և ոչ մեր մէջը, բայց ուսումնասիրութեան կէտ մ'է որ հարկ է վրան խորհրդածուի. իսկ այն գաղափարն թէ շարաթն 7 օրերէ պէտք է ըլլայ, երբ սկսած է և գործադրուած, ժամանակն անյայտ է, միայն այս յայտնի է որ հիներն փայլածուն երկու մոլորակ կը համարէին, և ապա ժամանակին հոլովելով տեսան թէ մէկ մոլորակ էր. ուստի կրնանք յայտնի կերպով հետեւնել որ շարթուն եօթն օր ունենալու գործադրութիւնը սկսած էր այս ծանօթութիւնը ունենալէն վերջը, վասն զի հիներն իրենց գաղափարով մոլորակ կոչուած աստղներու հետ (որ եօթ հաս կը համարէին ըլլալ), կապեցին շարթուն եօթն օրերն, և կոչեցին Օր Լուսնի, օր Հրատի, օր Փայլածուի, օր Լուսնթագի, օր Արուսեկի, օր Երեակի և օր Արևու: Շարթուն եօթն

օրերու անուակոչութիւնս շատ հին է, և հնութիւնը աւելի յայտնի եղաւ եղր նիւնուէի պեղումը կը կատարէին, վասն զի անոր աւերակաց տակէն գտան թրծուն աղիւսէ պնակներու վրայ գրութիւնը՝ Արադեան լեզուաւ որուն մէջ կային բաց ի այլ աստեղագիտական ծանօթութիւններէ, նաև շարթուն անունները, և կարգ շարթուն օրերուն՝ բացատրուած բոլորակի մը վրայ: Նախ գործածութիւնը նկարագրենք, ապա՝ թէ որո՞ւ կը պատկանին, և ո՞վ էին այս Արադները. և երրորդ տեսակէտով, թէ նախ բան շարաթն եօթնեակ, այսինքն եօթն օրերէ բաղկացած ըլլալը, կամ՝ ուրիշ շարաթ մը և այս շարաթն բանի՞ օրերէ բաղկացած էր. մի առ մի այս հարցմանց պատասխաննենք: Ասոնք այնպիսի նիւթեր են, որոնցի բացի առաջինէն, որ Եւրոպացաց ծանօթ է, միւս երկուցն են արդարեն թէ՛ Եւրոպացւոց և թէ մեզի շատ հետարբերական նորութիւններ:


Ա. Առաջին հարցումն թէ շարաթուան օրերուն կարգը ի՞նչպէս գտեր են հիներն: Այս հարցման պատասխաններու համար գծենք բոլորակ մը և զայն եօթն հաւասար մասանց բաժնենք: Եւ այս բաժանութեան վրայ հիներուն ծանօթ մոլորակները գրենք՝ այն ժամանակի ծանօթ հետարութեանց կարգաւ ձախէն դէպի ի աջ ընթանալով, որ է սովորական ժամացոյցներու սլաքներու ընթացքին համեմատ Լուսին, Փայլածու, Արուսեկի, Արեկ, Հրատ, Լուսնթագ, Երեակ, իւ այս բաժանութեան զոր օրինակ Լուսնէն սկըսեալ, ուղղո՞ւ գիծ մը ձգենց աջ կողմին դէպի ի չորրորդ բաժանումը, այս զիծը Լուսինը կը միացնէ Հրատի հետ, ինչպէս որ առաջիկայ ձեւն մէջ կը տեսնուի, սլաքներու ուղղութեանէն, ապա շարունակելով զիծը կը տեսնանց որ Հրատը կը միանայ Փայլածուի հետ, և Փայլածուն՝ Լուսնթագի հետ և Արուսեակն՝ Երեակի հետ, Երեակն՝ Արեկու հետ և վերջապէս Արեկը Լուսնոյ հետ. այս է ահա հիներուն աստեղահամայ անիւր, վասն զի այս միացութեանը կը կազմն

շարթուն եօթն օրերուն կարգը, որոնց կոչուեցան լուսնի օր, Հրատի օր, Փայլածուի օր, Լուսնթագի օր, Արուսեկի օր, Երկակի օր, Արևու օր, ինչպէս որ ներկայ լատին ցեղին մէջ զործածութենէն դեռ կը տեսնուի, միայն Արևու օրը՝ Քրիստոնէութեամբ փոխուեցաւ «օր Տեսան» ի. իսկ Հայերս ներկայիս շարթուն եօթն օրերը, հաւանական է թարգմանչաց ժամանակէ սկսեալ, կը գործածենք Միաշարաթի կամ Կիրակէ, երկոշարաթի, երեցարաթի, չորեցարաթի, հինգարաթի, Ռորաթ, շարաթ:

Բ. Ո՞վ են Արագներն.

Յետ նկարազրելու աստեղահմայ անիւր, անցնինք երկրորդ խնդրոյն, և տեսնենց թէ ո՞ր ազգին կը պատկանի այս շարաթուան եօթն օրերուն գիւտը: Յայտնի է թէ Բարեկացւոց չէ այս եօթնեկի գիւտը ցանի որ նինուէի աւերակաց տակէն զրտնուած թրծուն աղիւսի վրայ գրուած լեզուն Արագեան լեզուաւ է, և այս լեզուն ներկայ լեզուագէտները հնագոյն կը համարին ցան զիարեկացւոցը:

Մենք Ս. Գրոց մէջ կը գտնենք Արագ անունը (Ծնդ. գլ. Ժ. 10) «Եւ եղե սկիզբն թագաւորութեան նորա (Ներրովթայ) թա-



բերդի և Արէդ և Աբադ և Քաղանէ յերկրին Սենապը »:

Հոս իբր փակագի մէջ յիշնեց թէ վերի յիշատակած վկայութեան մէջ զանուող Բարեկոնն, չէ այն վայրը ուր աշտարակն շինուեցաւ, վասն զի Եսայի մարգարէն յայտնապէս կը շեշտէ տեղը ուր որ շինուած է աշտարակն. (տես Եսայի Գլ. Ժ. 9.) ուր խօսելով Ասորեստանեաց վրայ և անոնց բերնէն՝ կըսէ. «Ոչ առի զաշնարհն որ ի վեր է քան զիարելոն, և զիաղանէ ուր աշտարակն շինեցաւ». և այս Քաղանէ քաղաքին դիրքը Եսայեայ մարգարէին վըկայութեամբ որոշ կը տեսնուի թէ Բարեկացւոց աշխարհէն վեր է. և Քաղանէին վայրը Նկատմամբ Բարեկոնի հիւսիս - արեւմտեան կողմը կը գտնուի Միշագետաց մէջ, որ է Սենապը, վասն զի այս քաղաքը Ասուրն շինեց. «Յերկրէ յայնանէ

(Սենապէն) ել Ասուր և շինեաց զնինուէ, զիտորովթ քաղաք և զիաղան և զիասեման ի մէջ նինուէի և Քաղանայ, այն է քաղաց մեծ»: (Ծնդ. Ժ. 11, 12): Արդ այս Քաղան քաղաքը վերոյիշեալ վկայութեամբ նինուէի արեւմտեան կողմը կը գտնուի, ուր աշխարհագրական ուղղի զծով 180հմ հեռաւորութեան վրայ կայ Մծրին քաղացն, և հաւանական է թէ այս քաղաքը Քաղանէին աւերակաց վրայ շինուած ըլլայ, ուր էր, կամ սահմանակից էր Արագներու երկիրը, որոց Ներրովթ տիրեց ըստ վերոյիշեալ վկայութեան Ս. Գրոց (Գլ. Ժ. 10): Նոյնը կը հաստատէ նաև Խորենացին Բիւռուսեան Միքիլլայի վկայութեանը մէջ բերելով. «Եւ ի բաժանել նոցա, ասէ, զամենայն տիեզերս ընդ իւրեանց իշխանութեամբ, հարստացեալ տիրէ և վերայ երկոցուցն ևս Զրուան: Զոր աստ ուրեմն

Ջրադաշտ մոգ արքայ թակտորիացւոց, որ է Մեծաց, սկիզբն և հայր աստուածոց ասաց լինել...: Արդ ի բռնանալն, ասէ, Ջրուանայ, բնդիմացան նմա Տիտան և Յապետութէ, ի մարտ պատերազմի ընդ նմա զրգուելով. վասն զի թագաւորեցացանել զորդիս իւր ի վերայ ամենեցուն խորհէր: Եւ յայսպիսում խոսն յափշտակեաց, առէ, Տիտան զմասն ինչ ժառանգութեան ասկմանացն Ջրուանայ»: (Խորենացի Գիրք Ա. Գլ. Զ): Արդ Տիտանայ Ներրովին ըլլալը կը հաստատուի նոյն իսկ Ս. Գիրքէն. «Եւ Քուշ ծնաւ զներովթ. նա սկսաւ լինել սկայ ի վերայ երկրի. նա էր սկայ որսորդ առաջի Տեսան Աստուծոյ», (Եղն. Ժ. 8, 9): Եւ որովհետեւ Ներրովին է որ Ս. Գրոց մէջ յիշտակուած Ասուրին շինած քաղաքներուն տիրեց, և ըստ Խորենացւոյ Տիտանն է որ յափշտակեց Ջրուանայ ժառանգութեան մասը, ուրեմն Ջրուանն է Ասուր՝ որդի Սեմայ, ըստ Ս. Գրոց:

Արդ այս ամէն վկայութեանց՝ և աշխարհագրական դիրքին վրայ հիմուուած կրնանը հաստատել թէ Սենաարի երկիրը կը գտնուի Միջազգետաց, Ալձնեաց, Ասորեստանեայց, Կորճէից և Պարսկահայոց մէջ, և այս Երկրին Հիւսիսային մասին մէջ և անկէց անդին կը բնակէին Արքազները:

Եթե Աքաղներու ընակութեան վայրը սահմանելու, առաջին հարցումն որ մեզ կը Ներկայեանայ, այս է, թէ ի՞նչ ազգ էին Աքաղներն: Այս հարցմանը պատասխանելու համար պէտք է Արևելեան հնագիտութեան մէջ մոնել. ասոր համար զիմեցի քենապիտութեան ճիւզն մշակող ուսումնասիրութեանց: Հ. Յովհան Աւգեստ 1912 տարւոյ Բազմավէսիք, (Էջ 289 Յունիս, Յուլիս, Օգոստոս) թերթերուն մէջ հրատարակած է «Նախապատմական և Ուրարդեան շրջան. Հայստան ըստ արձնագրաց», գիտական յօդուած մը, որուն մէջ ընդարձակ կերպով մեր խնդիրը շօշափած է. բաց ի մասնական խնդիրներէն կը գտնեմ հետևեալ բացատրութիւնը, որ մեր խնդիրը յայտնապէս կը լուսաբանէ. քրաց աստի Ասորական

բնեռագրաց մէջ, Ուրարտու և Աքրատ մի և նոյն նշանագիրն ունենալով զուուարին է որոշ ստուգել թէ յիշտակուած դէպք մը Ուրարտուի պիտի վերագրուի թէ Աքրատի »:

Արդ մեր ինդրոյն լուծմանը մէջ տարակյսի կէտ մը չմտցնելու համար նկատմամբ իմ յիշտակած Աքրադի և Հ. Աւգերեանի Աքրատ անուան զրութեան ձևի մէջ, և թէ տարրեր գրութեանց ձեւը ուսկից ծագում առած է, և թէ երկուրեն ալ նոյն ազգն են, զրութեան տարրերութեան պատճառոր մէջ բերեմ:

Վերը տեսանը թէ Աքրադ անունը կը գտնուի Ս. Գրոց մէջ զրուած մէկ ք և դիրերով. եթէ բանանը ութիւնուեան Ս. Գիրքը՝ և Աքրադ անուան համապատասխանող օտար լեզուաւ զրութիւնը զննենք, պիտի տեսաննը թէ յոյնն զրած է Արշէծ, լատին՝ Achad, Անգղիականն, իսալականն և Գաղղիականն՝ Accad, Գիրմանացին և Սպանիացին Acad. արդ Հայկական զրութեան ձեւը լատինական զրութեան ձեւն ունի, հին տառադարձութեան կանոնաց համեմատ, և այս լատինականն պէտք է որ Երրայականի ծեւն ունենայ: Ուստի Հ. Աւգերեան Գաղղիական, իսալականն և Անգղիական զրութեան ձեւը զրութածած է արդի Գաղղիական հնչմամբ, որով իւր Աքրատ զրութիւնը նոյն ազգն կը ներկայացնէ, ինչ որ մեր նախնից Աքրադ զրութեամբ:

Արդ անցամ մը որ հաստատեցինը թէ Աքրատ՝ նոյն է մեր զրութածած Աքրադի հետ. կրնանց խորհրդածել վերոյիշեալ Հ. Աւգերեանի խորհրդածութեան վրայ:

Արդ որովհետեւ աստրական բենեռագրաց մէջ «Ուրարդու»ի և «Աքաղ»ի նշանագիրներն նոյն են, ըսել է թէ կամ նոյն ազգն են և կամ մին միւսին վրայ տիրող ազգ, և կամ նոյն ազգն էր որ երկու անուանակութեամբ կը յորջործուէր. ինչպէս մենց զմենք Հայ կ'անուանենց, իսկ օտար ազգերն Արմէն կ'անուանեն. և կամ իրը տիրող ազգին անուած կ'անուանուին զանազան ազգեր, օրինակի համար երբ, ճա-

ռախոս մը հասարակաց դիմաց խօսած պաշտոնը եթէ ըսէր, « մենք Օսմանցիք » . Հոս Օսմանցի անունը ոչ եթէ Թուրք ազգն կ'իմանայ, այլ իրեն իշխանութեան տակ զբանուող թէ Արարան, թէ Քիրտն, ըլլան մահմանտական ազգեր, ըլլան ոչ մահմանտական ազգեր ինչպէս Հրեայն, կամ Քրիստոնեայն՝ ինչպէս Ասորին, Քաղաքացին, Յոյնն ու Հայուն Նոյնապէս ուրեմն զարմանց չէ եթէ Ասորական բեւեռազրութեան ժամանակ Նոյն նշանազրաւ նշանակուէին Ռւրարդու և Արադ ցեղերն կամ ազգերն. այս կը նշանակէ միայն թէ տիրող տարրն մին պէտք է եղած ըլլայ Նոյն ժամանակ, և որովհետեւ վերջի ժամանակները Ռւրարդով թագաւորութիւնը կը նշանակուի և կը շարունակուի, կրնանք հետեւնել ամենայն հաւանականութեամբ թէ Ասորական բեւեռազրութեան ժամանակ Ռւրարդուներն էին որ կը տիրէին Արագաներու վրայ:

Բաց ի այս Ռւրարդու և Արադ անուններէն, հին արձանազրութեանց մէջ կայ նաև անուն մ'ալ Նայիրի կոչմամբ, որ Ռւրարդուներու հետ փոխն ի փոխի իրարու փոխանակած են: Եթէ Նայիրի անունն վրայ խորհրդածենց, պիտի տեսնենց թէ շատ հեռի չենք. Հայերէն, բայ է ն զիըը փոխուի Հ զրի և « Ի » զիրն ալ փոխել « Ե » զրի, ահա Հայ երևան կ'ելլէ ինչպէս որ մեր Ա. Գրոց թարգմանուութեանց մէջ կան:

Եւ այս շատ բնական է վասն զի եթէ զիտենը Նարանա անունը որ Ա. Գրոց մէջ կը յեշտակուի՞ Յունարէնն կը զրուի՞ Աթառա, հոս յունական՝ 'Ա չէ Կարելի փոխել « Ե » ի, վասն զի « Ա » ի համապատասխանողն է Հայերէնի մէջ « Հ » զիրն, արդ չկայ պատճառու « Ա » ն փոխուիլ « Ե » ի եթէ ոչ սիսալմամբ « Հ » ն կարդացուեր է « Ե » : Այսպէս Համան Յունարէնի մէջ կը զրուի՞ Աթառ, հետեւարար « Նայ » ենթադրել թէ է « Հայ » շատ բնական եզրակացութիւն մ'է: Այս անժմխտելի պատճառարանութեան վրայ հիմունքով եթէ ըսենց թէ բեկեռազրութեան մէջ « Ն » ի համապատասխանող զրին տեղ « Հ » զիրն գործածուի կամ կարդացուի, կը յուսամ թէ շատ ա-

մելի ստոյգ ընթերցումներ կ'ունենանք, Այս մասս բանասիրաց կը թողում ուսումնասիրելու: Մեր պատճառարանութիւնը առաջ տանինք, Նայերու յիշատակուած դարերուն ժամանակ մեր Ա. Գրոց թարգմանութեան մէջ կը գտնենք « Հայ » անունն. « Եւ զարձաւ անդրէն զնաց Անեներիմ (Աննազրէրի) արքայ Ասորեստանեայց և բնակեաց ի Նինուէ: Եւ մինչեռ երկիր պագանէր ի տան իւրում Նասրաքայ կոոց իւրոց, Ազրամելէր և Սարասար որդից նորա սպանին զնա սրով և ինքեանց զնացին փախտական ի Հայու. (Եսայի Լի 37, 38): Նոյն պատմութիւնը Դ. Թագաւորութեան (ԺԹ. 37 համարի) մէջ Հայ անուան տեղ կը զնէ յերկիրն Արարադայ. իսկ Տորիթայ մէջ (Ա. 24) կը զնէ ի Երինս Հայոց: Մինչ օտար լեզուաւ Ս. Գրոց թարգմանութեանց մէջ Արմենիա և Արարադ փոխն ի փոխ գործածուած են: Մինչեռ արձանազրութեանց մէջ Արարատայ տեղ Ռւրարդու կը գտնենք. Արմենիայի տեղ ալ կան Արադներ, Հեթիթներ, Խալտիք, Նայիրիներ, Մինիներ: Արդ վերջոյն վրայ խորհրդածելով « Արմենիա » անուան նկատմամբ կը տեսնենց թէ բաղկացած է այն ար և մենի է. առաջին մասնիկը երկիր կամ լեռ կը նշանակէ որով Ար - մինի կը նշանակէ « Երկիր մինի » ի:

Այս զանազան անուանակոչութիւններէն կրնանք հետեւցնել՝ թէ այն երկրին մէջ գտնուող զանազան ցեղերն տակափն մէկ իշխանութեան տակ ձուլուած ըլլալով, այս ցեղերուն ազգեցութիւնն է որ իրենց զրացի երկիրներուն վրայ իրենց անունը տարածել տուին. այսպէս Մինիները որ Արևմտեան կողմը գտնուէին Յոյներէն Արմենիայ կոչուեցան. Հայաստանի հարաւային ժողովուրդները Արագածանք, և արևելեանները՝ Նայիրի կոշած են զանոնց ծովակներու պատճառաւ: Խոկ Հիւսիսային բնակիչները ընկնուած Խալտիք պաշտող պաշտոննեաններէն Խալտիք կոչեցին ժողովուրդն: Գալով Հրէական ազգին որ վրացի չէին Հայաստանի՝ և հետեւարար կեղունական երկիրն կը ճանչնային քան

մասնական գաւառներն, որոյ ազդեցութիւն նշ աւելի հեռուն կը տարածուէր, այս պատճառառ Արարատիան թագաւորութիւնը կը կոչէին, «Պատուէր տուք յինէն այրարատեան բազաւորութեանց և ասքանագեան զերին» (Եղիսիայ Գլ. Ֆլ. 27): Այս վկայութիւնս Երեմիայի՝ կը պարզէ մեր բոլոր եղրակացութիւնները: Կէտ մը որ զիս աւելի կը համոզէ, է զիտելն թէ մեր Ս. Գրոց թարգմանութեամբ մէջ մեր թարգանիշներն ինչու «Հայ» գործածած են և ոչ «Արմենիա», նկատելով, որ Ս. Սահակ էր սերնդեամբ պարթեան ստուգի հայոց ազգ մը դրսութիւն չունենար նոյն ժամանակ, Ս. Սահակ չէր զներ կամ զնել չէր տար: Պարթեաներն երեւնն տիրեցին Հայոց վրայ ուսկից արշակունից սերեցան, Ս. Սահակայ ազգասիրութիւն թոյլ պիտի չըտար եթէ «Արմենիա»ն «Հայ» չնշանակէր. վասն զի Բ. օրինաց մէջ (Գլ. Բ. 23): «Եւ Գամիրըն որ ելեալ էին ի զամրաց՝ սատակեցին զնոսա» և ասոնց են Հեթեթեանց որ մինչև Եգիպտոս երեւցան: Բ. սել է թէ մեր թարգմանչաց ծանօթ էին

այս ամենն և ըստ պարագային և դիրքին համեմատ անուն մը կը պատշաճնեցնէին: Հիմուսելով Երեմիայի վկայութեան վրայ կ'եղրակացնենց՝ թէ Արարատիան թագաւորութիւնը, որ է ըստ բևեռագրաց՝ Աւրարտուի թագաւորութիւններ, է այն երկիրն որ ներկայիս Հայաստան կ'անուաննենց, և այս երկրի մէջն էին Արարտեանները որ աշխարհի մէջ ծաւալեցին եօթն օրէ բաղկացած շարաթն:

Գ. Երրորդ հարցման գալով՝ հաստատել թէ նախ քան շարաթուան եօթն օրերէ բաղկացած ըլլան, կա՞ր արդեօք ուրիշ շարաթ մը որ ուրիշ բաժանում մ'ունենար:

Այս հարցուածը ոչ մի տեղ եղած է ցարդ, ոչ Եւրոպացւոց և ոչ մեր մէջ, միայն առաջարկ մը եղաւ Փլամարիոնի կողմէ 5 օրերէ բաղկացած շարաթուան համար. բայց պատճառարանութեամբ ցոյց կ'ուզեմ տալ թէ եղած է ամենահին ժամանակներու մէջ այս հինգ օրերէ բաղկացած շարաթն:

Բանանց Հ. Ալիշանի Հին հաւատոք Հայոց (էջ 128) ուր կը տեսնենց ցանկ մը մոլորակաց հին և նոր և պարսիկ անուններով հետեւալ կերպով.

	Հին	ՆՈՐ	ՊԱՐՄԻԿ
Գիշերավար	Լուծ	Փայլածու	Տիր
Այգաստղ, Լուսարեր	Եղջերու	Արուսեակ	Նահիտ
Կարմիր աստղ	Եղաւորի	Հրատ	Սալ Պէհրամ
Հետ Լուսնի	Արտախոյր	Լուսնթագ	Որմիզդ
Մօտիչզին?	Փեռազնոտի	Երևակ	Քէպան, Ջրուան

Եւ ունի ծանօթութիւն մ'ալ գրուած այսպէս.

«Ուրիշ հին անուանը ալ կան, բայց ո՞րին որին համեմատիլ՝ անտարակոյս չէ»: Թովով ուրիշներու խորհրդածութիւնը կը տեսնենց թէ ցանկս բաժնուած է չորս սիւնակներու, առաջի սիւնակի վրայ չէ զրած ինչ կամ ժամանակ: Մենց այս սիւնակս վրայ խորհրդածութեւն պիտի ընենց և ժամանակն որոշենց:

Այս ցանկս յայտնի հինգ մոլորակներու վրայ է, ինչպէս երրորդ սիւնակը ցոյց կու տայ. բայց առաջին սիւնակին մէջ զըս-

նուող զիշերավար ապա այցաստղ, երկուքն ալ Արուսեկի կը պատկանին. վասն զի ինչպէս նախապէս փայլածուի համար խօսեցանց թէ ժամանակ մը երկու մոլորակ կը համարէին և դիտողութիւն ընելով ճանչց ցան թէ մի մոլորակ էր, նոյնպէս ալ Արուսեակն երեկոյեան տեսանելի ըլլալուն պատճառաւ Գիշերավար կոչած են, իսկ երբ առաւտեան պահուն Արևու ծագելէն առաջ տեսնուէր Այգաստղ կամ Լուսարեր, որով այս ցանկին մէջ ֆայլածուի անունն չկայ, իսկ Արուսեակն կրկին անուանակութիւն ունի. ասկից կը հիտեսի թէ այս

ցանկիս յօրինման ժամանակ Արուսեակը կրկն մղլորակ կը համարէին. մինչ Արցանեան եօթնեկին մէջ Փայլածու և Արուսեակ զատ զատ և մի մի մոլորակ ըլլալն յայտնի կը տեսնուի, ըսել է թէ այս ցանկս Արագեան եօթնեակէն առաջ գործածութեան մէջն էր: Ուրեմն կար ժամանակ մը որ յառաջ ցան Արագներու եօթնեակներու վրայ յօրինելն (Ուր կամ Հուր բաղաբին մէջ որ այժմ Ուրհայ կը կոչուի, որ թերւու «Ուր հայ» կամ «Հուր հայ» կը կոչուէր, որուն մէջ աստեղագիտութիւնը մնձ բարգաւաճում մը առած էր, մինչեւ այս ժամանակս) հինգ օրերէ բաղկացած շարաթն կը գործածէին և յետոյ իրենց զրութեամբը վերջ տուփն հին գործածութեան. բայց կ'երկի թէ զին ձևն, Լուծ, Եղջերու, Խաւորի, Արտախոյր, Փեռազնոտի անուններով կը գործածէին, տակարին նոր զրութեան վարժելու ժամանակները:

Ցես հաստատելու թէ կար ժամանակ մը որ շարաթն հինգ օրէ բաղկացած էր, մեր խորհրդածութիւնը առաջ տանինք, կը հանդիպինք Այլաստղէ վերջը «կարմիր աստղ»ի որուն Հըատ ըլլալն յայտնի է, ապա Հետ Լուսնի, որ է Լուսնթագն. բայց հինգերորդն որ Մօտիչզին զրուած է ի՞նչ է. Հին հաւատը հայոց զրբին մէջ այս բառին ցովի ալ Երպապական զարմացական մը զրած է: Սակայն զարմացականն պատճառարանութիւն չըլլալով, հարկ է ըննութեան ենթարկել: Արդ «Մօտիչզին» բառէն առաջ զրուած բոլոր բառերն ալ երկական բառերէ կազմուած են, այսպէս զիշեր և վար, այգ և աստղ, կարմիր և աստղ, Հետ Լուսնի, որով վերջին բառն ալ՝ մօտ և խէզին երկու բառերէ բաղկացած ըլլալն կը տեսնուի, որուն առաջին մասը ծանօթ բառ մ'է, իսկ երկրորդ մասը խէզին անծանօթ բառ մ'է: Ալդ այս բառին մէջ զիշ մը փոխելով միթէ չէ՝ կարելի ծանօթ բառ մ'ունենալ, միթէ չէ՝ կարելի որ ձեռագիր օրինակողներն սիսալ ընթեցմամբ Մօտ խէզին բառն զրած ըլլան, ասոր տարակոյս չկայ, ասոր համար «Խէ-

զին» բառին մէջ «գ» զրին տեղ եթէ «ց» զիշն դնենք, ընթեցումը կ'ըլլայ խեցի կամ խեցի որ խեցեմորթի ոսկը կը նշանակէ, որով իսկցեանիի իմաստ կու տայ, որ կենանակամարին համաստեղութեանց մին է, բայց իմաստն սեռական կը պահանջէ մօտ խեցիի, ուստի փոխանակ «Խէզի» բառին մէջ գտնուած «գ»ին տեղ «ց» դնելու՝ եթէ «չ» դնենք «խէզի» պիտի կարդացուի «խէչի»: արդ «խէչ», խեչափառ կամ խեցեսին կը նշանակէ: որով մօտ խէչի սեռական հուրով կ'ըլլայ և իմաստը կը պարզէ: և կը նշանակէ այն աստղը որ խեցեսին համաստեղութեան մօտ է: Արդ այս տարւոյս վերջը Երեւակը խեցեսին մօտ պիտի գտնուի և իւր շրջանն ըլլալով 29 տարի, 4569որդ տարւոյ, կրնանց դիւրաւ այս շրջանով գտնել թէ Երբ սկիզբն եղած է վերոյիշեալ ցանկին յօրինմանը. պարզ հաշիներէն կը գտնենց որ եթէ 170 Երեւակի շրջան ետ զատնանց պիտի գտնենց թէ Երեւակը կը գտնուի եղեք խեցեսին մօտ ճիշտ այն դիրքին նման ինչպէս որ 1916 տարւոյ վերջին ամիսներուն ժամանակ պիտի ունենայ: Արդ 170 Երեւակի շրջանը կը նշանակէ 5007 տարի առաջ ներկայ թուականէս, որ է ըսել 3090 տարի նախ ցան զՔրիստոնէական թուականն: Ահա 5 օրերէ բաղկացած շարաթուան ստոյդ ժամանակը:

Ցես գտնելու ժամանակը հինգ օրերէ բաղկացած շարաթուն, որ Ա. Գրոց ժամանակագրութեան համաձայն սակաւ ժամանակ վերջը կ'իյնայ ըրհեղեղէն, միթէ այս ենթագրութիւնն չէնց կրնար պատշաճեցնել նախաջրհեղեղեան ժամանակին եւս: Ստոյդ ֆաստ մը չունինց բայց հաւանական է, վասն զի յետ ըրհեղեղի աստեղագիտական ծանօթութիւնն չէին ունենար այնքան որոշ եթէ նախապէս իրենց աւանդուած չըլլային աւելի հին զիսողութիւնը. ինչպէս նախաջրհեղեղեան ժամանակի տարւոյ օրերուն թիւը յայտնի նշանակուած չէ Ա. Գրոց մէջ: ինչպէս որ որոշ տարին տասն և երկու ամիս ըլլալն ցոյց կու տայ, բայց մենք պատճառաբանելով կը գտնենց թէ էր

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ ՆՈՐ

	Ա. ԱՄԻՍ	Բ. ԱՄԻՍ	Գ. ԱՄԻՍ	Դ. ԱՄԻՍ	Ե. ԱՄԻՍ	Զ.
ՏԲ.	1	21	1	18	1	18
ԿԻՐ.	2	22	2	19	2	19
ԲՏ.	3	23	3	20	3	20
ԳՏ.	4	24	4	21	4	21
ԴՏ.	5	25	5	22	5	22
ԵՏ.	6	26	6	23	6	23
ՈՒՐ.	7	27	7	24	7	24
ՃՐ.	8	28	8	25	8	25
ԿԻՐ.	9	29	9	26	9	26
ԲՏ.	10	30	10	27	10	27
ԳՏ.	11	31	11	28	11	28
ԴՏ.	12	1	12	29	12	29
ԵՏ.	13	2	13	30	13	30
ՈՒՐ.	14	3	14	1	14	31
ՃՐ.	15	4	15	2	15	15
ԿԻՐ.	16	5	16	3	16	216
ԲՏ.	17	6	17	4	17	317
ԳՏ.	18	7	18	5	18	418
ԴՏ.	19	8	19	6	19	519
ԵՏ.	20	9	20	7	20	620
ՈՒՐ.	21	10	21	8	21	721
ՃՐ.	22	11	22	9	22	822
ԿԻՐ.	23	12	23	10	23	923
ԲՏ.	24	13	24	11	24	1024
ԳՏ.	25	14	25	12	25	1125
ԴՏ.	26	15	26	13	26	1226
ԵՏ.	27	16	27	14	27	1327
ՈՒՐ.	28	17	28	15	28	1428
ՃՐ.	—	29	—	16	—	15—
ԿԻՐ.	—	30	—	17	—	16—
ԲՏ.	—	31	—	18	—	17—
ԳՏ.	—	32	—	19	—	18—
ԴՏ.	—	33	—	20	—	19—
ԵՏ.	—	34	—	21	—	20—
ՈՒՐ.	—	35	—	22	—	21—

Հասարակ տարի Ա. Եղանակ 91օր

Համայնշ տարի Ա. Եղանակ 91օր

Բ. Եղանակ 91օր

Բ. Եղանակ 98օր

Ե ԳՐԻԳՈՐԵԱՆ ՏՈՒՄԱՐԱՑ

ս	կ.	ստրս	լ.	ստրս	թ.	ստրս	ժ.	ստրս	ժԱ.	ստրս	ժԲ.	ստրս
22	1	19	1	17	1	21	1	19	1	16	1	20
23	2	20	2	18	2	22	2	20	2	17	2	21
24	3	21	3	19	3	23	3	21	3	18	3	22
25	4	22	4	20	4	24	4	22	4	19	4	23
26	5	23	5	21	5	25	5	23	5	20	5	24
27	6	24	6	22	6	26	6	24	6	21	6	25
28	7	25	7	23	7	27	7	25	7	22	7	26
29	8	26	8	24	8	28	8	26	8	23	8	27
30	9	27	9	25	9	29	9	27	9	24	9	28
31	10	28	10	26	10	30	10	28	10	25	10	1
111	11	29	11	27	11	31	11	29	11	26	11	2
212	12	30	12	28	12	32	12	30	12	27	12	3
313	13	113	13	29	13	313	13	31	13	28	13	4
414	14	214	14	30	14	414	14	114	14	29	14	5
515	15	315	15	31	15	515	15	215	15	30	15	6
616	16	416	16	116	16	616	16	316	16	31	16	7
717	17	517	17	217	17	717	17	417	17	117	17	8
818	18	618	18	818	18	818	18	518	18	218	18	9
919	19	719	19	419	19	919	19	619	19	319	19	10
1020	20	820	20	520	20	1020	20	720	20	420	20	11
1121	21	921	21	621	21	1121	21	821	21	521	21	12
1222	22	1022	22	722	22	1222	22	922	22	622	22	13
1323	23	1123	23	823	23	1323	23	1023	23	723	23	14
1424	24	1224	24	924	24	1424	24	1124	24	824	24	15
1525	25	1325	25	1025	25	1525	25	1225	25	925	25	16
1626	26	1426	26	1126	26	1626	26	1326	26	1026	26	17
1727	27	1527	27	1227	27	1727	27	1427	27	1127	27	18
1828	28	1628	28	1328	28	1828	28	1528	28	1228	28	19
	29	14—		—		29		13—		—		
	30	15—		—		30		14—		—		
	31	16—		—		31		15—		—		
	32	17—		—		32		16—		—		
	33	18—		—		33		17—		—		
	34	19—		—		34		18—		—		
	35	20—		—		35		19—		—		

Պ. եղանակ 91օր
Պ. եղանակ 91օր

Պ. եղանակ 91 = 364օր
Պ. եղանակ 91 = 371օր

360 օրերէ բաղկացած. այս մասին համար տես Բազմավէպ 1915 թունիս—Ղեկտեմբեր պրակին մէջ՝ էջ 196 և ի մասնաւորի էջ 207—208 ուր բացի զանազան շրջաններու ժամանակին ճշգութիւնները սահմանելու՝ ցոյց տուած եմ նաև թէ իւրաքանչիր ամիսն երեսական օրերէ բաղկացած էին։

Բայց տարիներու հոլովելովը տեսան թէ տարին 360 օրերէ չէր բաղկանար, հարդ եղաւ տումարի փոփոխութիւն ընել, որով ամէն ազգ իրենց կրօնական և քաղաքական տօներուն համար անհրաժեշտ ձեռնարկ ըրին գործածել տումարներ: Տումար արեային, տումար լուսական, տումար արեա-լուսական։

Թողղով տումարներու նորոգութեանց պատմութիւնը՝ որուն ամէն ազգեր ժամանակ ժամանակ պէտք զգացեր են և ժողովներ կազմելով՝ վերջապէս նորոգեալ տումարի ձեռնարկեր են, որովհետեւ տումար մը ըլլալաւ է միջրինակ և համընթաց ընթանայ արեադարձային տարւոյն հետ: Նոյն իսկ այս ձեռնարկս եղաւ ֆրանսերէն զրութեանս ժամանակ. Պեճիոյ լիչէի մէջ և ապա Պարիս, ժողովներ գումարեցան: Ես իմ գրութիւնն Պ. Ֆլամարիոնի ուղղեցի, և 1914 թուլիսի իւր թերթին մէջ ակնարկութիւն մը կ'ընէ թէ տումարի նորոգութեան վրայ Հ. Խորին եւս աշխատութիւն մը խրկած էր. բայց ժողովի ժամանակէն վերջ համնելուն պատճառաւ յօդուածը իր թերթին մէջ ակնարկութիւն մ'ունեցած էր. զարձեալ յաջորդ ժողովին ներկայացնելու կրկին առաջարկ կ'ընեմ։)

Մեր յօդուածն շարունակենք. և հիմա ամիսներուն անուշանակողութեան վրայ ուշաղրութիւնիս դարձնենք: Ներկայ գործածած ամիսներուն անունները չեն համապատասխանէր իրենց իմաստին հետ. այսպէս Անգլութեան որ եօթներորդ ամիս կը թարգմանուի իններորդ ամսոյն կը համապատասխանէ. նոյնպէս ալ Հոկտեմբեր, նոյեմբեր և Դեկտեմբեր ամիսները։

Արդ նոր տումարին մէջ ամիսները պէտք են պահել ներկայ այս անուններն՝ որով բնաւ չեն յարմարիր սահմանուած ժամա-

նակներուն: Պ. Ի. Փլամարիոն առաջարկեց տալ անուններ ամիսներուն, ընդհանուր մարդկութեան կատարելուութիւնները բացատրող, բայց ուամկին համար, մինչեւ ընդելանայ, ժամանակի կարու են այսպիսի նորութիւնները: Թերեւս լաւագոյն է տալ իւրաքանչիր ամսոց զամական թիւ մը, և ըստ առաջին ամիս, երկրորդ ամիս, և այլն. և գործածել թղթատարական դրութեամբ որ կը գրուի Հոռվմէական թիւերով, զորս արդէն բոլոր աշխարհ ի գործ կը դնէ։

Տումարի մէջ ամսոց անուանակոչութիւնը թէպէտ ունի իւր կարեռութիւնը, բայց աւելի մէծ կարեռութիւն ունեցող խնդիրն է Զատկի տօնին անշարժութիւնը։

Կրօնական տօներու մէջ տօներն երկութիւ կը բաժնուին. շարժական տօներ ինչպէս է Զատիկն և իր հետ կապակցեալ մի քանի տօներ, և անշարժ տօներ։

Ինչո՞ւ Զատիկը շարժական տօն է: Պարզապէս վասն զի օրը կանոնաւորուած չէ արեային տումարի վրայ, այլ կապուած է լուսնի երկութիւ մը հետո: Յընթացս Քրիստոնէութեան առաջին և երկրորդ զարերու երկար վիճեցին այս կէտիս վրայ. այսինքն՝ թէ Զատիկը պէտք է ըլլայ այն օրն՝ յորում Քրիստոս յարութիւն առաւ, թէ Կիրակին՝ որ կը յաջորդէ գարնան զիշերահաւասարին լրման Լուսնին: Այս վերջին կարծեաց կողմնակիցքն յաղթեցին, և որպէս զի Քրիստոնէից Զատիկն հրէական զատկին հետ չհանդիպի, այսպէս որոշում տուին: Արեւմտեան էկեղեցին Գրիգորեան տումարին փոփոխութեամբը ընդունեցաւ Զատիկը դըն ել հրէից զատկին հետ, և այսու վերջացած եղաւ արգելին՝ չտօնելու զատկին հրէից հետ: Մինչդեռ հին տումարով երբեք Հըրէից հետ չէր հանդիպեր Քրիստոնէից Զատիկն, պատճառն այն էր որ եկեղեցական զատկական լրումն Լուսնին միշտ մի քանի օր վերջը կը պատահի րուն լուսնի լրմանէն: Ուշեմն արևմտեան եկեղեցին հակառակ չէ սկզբամբ Զատիկի տօնը անշարժ օրուան մը վրայ հաստատելու. այդ խըն-

դիրն ինչպէս ըսկնց յուզուած էր քրիստոնէութեան առաջին դարերու մէջ մինչեւ որ նիկիոյ Ա. ժողովով վճռուեցաւ սահմանել Զատկի տօնը լուսնի լրման հետ յարարելութեան գնելով, սակայն եթէ կարելի ըլլայ ստոյդ թուական մը գտնել և ամէն տարի զայն անփոփոխ շրջանի դընել, այն է տօնել Զատկիլ Քրիստոսի Յարութեան օրը ոչ ոք դժուարութիւն կը հանէ: Տեսնենք թէ Քրիստոս ո՞ր օրն յարութիւն առաւ:

Տեսան մերոյ Յարութիւնը կատարուեցաւ Եպքիլի 36 Քրիստոնէական թուականին և այս օրս կիրակի մ'էր:

Քրիստոնէական թուականն չսկսիր Քրիստոսի ծննդեամբը, այլ երկու տարի առաջ կամ երկու տարի վերջը»: Եւ այս բաղատական տարին Եւսեբիոսի համար 503 որդ տարին է Հիւապատութեան Հոկտափանոսի և Սիլանոսի որ կը համապատասխանեն դիմնարկութեան Հուզմայ 754 որդ տարույն:

Նոյն հօդինակը կը հաստատէ Փղոզնի խօսքերուն համեմատ թէ Քրիստոսի մահը կարելի է կապէլ որոշ թուականի մը. «ի չորրորդումն ամի՞ երկերելորդի և երրորդի ողոմպիազին եղեւ մեծ նուազութիւն արեգական, ցան զոր յառաջազոյն ոչ ոք զիտէր. և գիշեր ի վեցերորդ տուընն նամն եղեւ, մինչեւ աստեղաց յերկինս երեւել. շարժումն մեծ ի թիւթանիա և մեծ մասն նիկիայ կործանեցաւ»: Այս դէպքս, կ'ըսէ Եւսեբիոս, ճիշդ կատարուեցաւ Յիսուսի Քրիստոսի մահուան ժամանակ, Արդ այս ողոմպիազի թուականը ըստ ժամանակազրաց հանդիպած է մեր թուականին ՅԵՒՆ:

Արդ այս թուականս ստուգելու համար կրնանց հաստատել հրէական զատկէն, աստեղաբաշխական հաշուով և խաչելութեան ժամանակ պատահած խաւարման միջոցաւ:

Ա. Օյբնց հրէական զատկի նկատմար: Հրէական զատկէն էր Խարայելացւոց Եղիպատուէ ելլելու յիշատակն. եօթն օր բարձր պիտի ուստուէր. «Զեօթն օր բաղարջ կերիջից և յատարն եօթներուդի ելլը՝ տօն Տեսան Աստուծոյ ըստ, մի զոթենցես ի նմա զամենայն զործ, բայց որ ինչ գործիցի անձին» (Բ. Օքէն ԺԶ 8):

(Ելք ԺԳ 6): Առաջին օրն ևս սուրբ է, բայց ոչ Աստուծոյ նուիրեալ ինչպէս եօթներորդ օրն:

«Եւ օրն առաջին կոչեցի սուրբ և օրն եօթներորդ նուիրեալ եղիցի ձեզ սուրբ» (Ելք ԺԳ. 16): Հրէական զատկէն շարաթ օրուան հետ կապուած չէր, ինչպէս Քրիստոնէութեց կիրակին հետ. այլ առաջին ամսոյն 14 օրդի երեկոյին հետ. Այս կատարում ամսեան ի տասն և չորս ամսոյն ի մէջ երեկորեայցն Զատկի Տեսան, և յաւուրն ննգետասաներորդի նորին ամսոյ տօն բաղարջակերաց» (ՂԿ. ԽԳ 5): Արով Նիսան ամսոյն 14 օրդը կրնայ շարթուն ամէն օրերուն ալ հանդիպիլ: Այս սկզբունքներուն վրայ հիմուած կրնանց գտնել Քրիստոսի խաչելութեան ժամանակին Հրէից զատիկն. վասն զի Յովհաննէս առաքեալն կ'ըսէ. «Խսկ Հրէայցն՝ քանզի ուրբաթ էր, զի մի անդէն ի խաչին ազանիցին մարմինն մինչև ցշաբաթն, զի եր օր մեծ շարբուն այնորիկ» (Յով. ԺԹ. 31):

Արդ Յովհաննու այս բացարութիւնը զատկի շարաթը մեծ օր կոչելը, յայտնի նշան է թէ զատկի եօթներորդ օրն էր որ ըստ հին օրինաց սուրբ և նուիրեալ էր, և Ղուկաս աւետարանիշ պատուիրանի մնացորդ մասն կը լրացնէ. «Դարձան (Խողաբեր կանայց), և պատարաստեցին խունկս և իւզս, և ի շարարուն հանդարտնեցին վասն պատուիրանին». ահա պատուիրանի խօսքերն. «Զկեց օր կերիցեալ բաղարջ և յաւուրն եօթներուդի ելլը՝ տօն Տեսան Աստուծոյ ըստ, մի զոթենցես ի նմա զամենայն զործ, բայց որ ինչ գործիցի անձին» (Բ. Օքէն ԺԶ 8):

Այս զկայութիւներով յայտնի կը տեսնուի թէ Քրիստոս Նիսանին 20ին մեռաւ. 21 Նիսանին էր եօթներորդ օր Հրէից զատկին և 22 Նիսանին՝ Յարութիւն Քրիստոսի:

Արդ 1914 թուականին՝ 1878 երրորդ տարեղարձ մահուան Քրիստոսի կը լրանար (1914-36 = 1878): Բազմապատկեւով միջին տարեւոյն օրուան թիւն և օրուան կոտորակներն՝ այս թուովս, ու բաժնե-

լով լուսնական ամսով, պիտի ունենանց Քրիստոսի մահուանէն մինչև 1914 թուականն, լուսնի կատարած շրջանները, և նացորդը հանելով 1914 թուականին լուսնի վերջի բառորդէն, մացորդը ցոյց կու տայ

օրն, ժամն Գրիգորեան տումարի Քրիստոսի թաղման (այն է 21որդ նիսանին) հետեւաբար յաջորդ օրը՝ Քրիստոսի Յարութեան օրը:

Ահա հաշիւն աստեղաբաշխական

365, 242 259 398 × 1878

29, 530 889

Օ թրջ. 60 360 մացորդ մը որ կը համապատասխանէ

17օր 15 ժամ 20 վայրկեան

Արդ 1914 տարւոյ վերջին քառորդ լուսնի ըստ Գրիգորեան տումարի՝ պատահեցաւ 17 Ապրիլ՝ որ կը համապատասխանէ 21 նիսանի 23Ժ 54Վ. ասկից հանելով վերյաշեալ մացորդն, այն է 17օր 15Ժ. 20Վ. մացորդն է 4օր 8Ժ 34Վ. որ է ըսել չորրորդ օրն Ապրիլ՝ էր շարաթ օր մը և վերջապէս Ապրիլ օրին էր կիւրակի օր մը, այն կիրակին յորում Քրիստոս Յարութիւն առաւ։

Վերջ հաշուոյ մէջ դրի ՅԵՅօր, 242 259 398. այս է միջին տարի 1878 տարիներու մէջ, եթէ հիմայ ամէն զար Օմ, 539 չափով նուազի. ըսել է թէ եթէ դէպ ի Քրիստոս ետ դառնանց, ժամանակն պիտի առաւելու։ Ահա այս պատճառան է որ տարին ՅԵՅօր, 242 259 398 պիտի համապատասխանէ 1878 տարիներուն տարւոյ մէջին տեսողութիւն։

Քրիստոսի Յարութեան թուականը ճշդեւլու համար աւելի դուրս ցատկող թանկազին միջոց մ'ունինց մեր տրամադրութեան տակ. այս է Քրիստոսի մահուան օրը երեւոյթներ պատահեցան երկրիս և երկնցի վրայ, երկրաշարժ եղաւ թիւթանիոյ մէջ և խաւարում մը՝ որ երեց ժամ տեսեց ըստ վկայութեան աւետարանչաց. «Եւ էր իրեւ վեցերորդ ժամ. և խաւարեցի ի վերայ ամենայն երկրի մինչեւ ցիններորդ ժամ, խաւարեցաւ արեգակն» (Ղ. Ի. 44). և այս խաւարման համար կ'ըսեն թէ Դիոնսիոս Աքրիսպագացի գոչեր է. «կամ քնութիւնը կ'եղծանի կամ Աստուած մը կը մեռնի»։ վասն զի այն ժամանակ իսկ ծանօթ էին խաւարման օրինքները. երբ

լուսինը գտնուի ընդ մէջ Արևու և երկրիս՝ այն ժամանակ միայն Արևու խաւարումը կը պատահի. Արդ Նեսանի 20ին որ Լուսնի վերջի քառորդի ժամանակները կը հանդիպի բացարձակ Արևու խաւարում մը չէ կարելի հանդիպել, վասն զի միայն Լուսնի Եննոյեան ժամանակ կընայ պատահի և եթէ երեց մարմինները մէկ ուղիղ զծի վրայ հանդիպին։

Այս խաւարում ենթաղելի կու տայ մեղի թէ զիսաւոր մը անցած է երկրիս շատ մօտէն՝ ընդ մէջ երկրի և Արևու, և այս անցրին ժամանակ պատահած է խաւարումն Արևու որ տեսած է երեց ժամ։

Բայց կարելի է, ինչպէս կ'ըսեն ումանց, թէ հրեշտակ մ'էր որ Քրիստոսի Խաչելութեան ժամանակ Արևու ծածկեցից. եթէ Աստուած հրեշտակը դրկեց Արևու խափանելու համար, կարելի չէ փոխանակ հրեշտակի զիսաւոր մը զրկած համարիլ, վասն զի Աստուած ո՛ր և է հրաշք ըրած ժամանակ իրեն զրած օրէնքներուն հակառակ չի գործեր, ցանի որ այլ միջոցներ կան, և այս է անցը զիսաւորի. կան զիսաւորներ ու ըրոնց գալուստը հեռուէն տեսանելի է, կան որ յանկարածակի կ'երեւն, ինչպէս 1882ին տեսնուածը. այսպիսի էր նաև Քրիստոսի Խաչելութեան ժամանակ երկցած զիսաւորն։

Այս զիսաւորս տեսնուեցաւ զանազան անգամներ, վերջիրս 13 Յունիսի 1868ին. և ունի 107 տարի, 7758որդ տարւոյ պարբերական շարժում մը, աս է որ 1006 թուականին երկցաւ 22 Մարտի, և հաշիւները այս զիսաւորիս ցոյց կու տան թէ եւ A.R.A.R. @

րեցած է 36 թուականին Քրիստոնէութեան ՅԱպրիլի 12 ժամուն։ Բոլոր այս հաշվենքրն որ համբնաց կ'ընթանան, ցոյց կուտան թէ Քրիստոսի խաչելութեան ուրաթօրը օրը ՅԱպրիլի եղած է և 5 Ապրիլ ալ Յառութիւն Ծեառն։

Արդ որովհետեւ մեր տուամրով ՅԱպրիլ միշտ կիրակի կը պատահի, կրնանց դարձեալ առաջարկել որ այս տուամրիս գործադրութիւնը, նկատի առնելով իւր ճշշդութիւնը և միօրինակութիւնն և իւր պարզութիւնը, քննդունելութիւնն գտնէ թէ զիտնականներէն և թէ ժողովրդնէն։

Հ. ԽՈՐԵՆ Ա.

Մ. ՌԻՋԱՅԵՑԻՒՆ ԵԽ ԽԱՉԱԿՐԱՑ

ԺԱՄԱՆԱԿԱԳԻՐՔ

Դ.

ԱՐՏԱՇԵՎ ԹԷ ԱՊԱՄԴԱ

Դիտում չունինք Մատթէոս Ռւոհայեցւոյ վրայ նոր ուսումնասիրութիւն մ'ընելու և ոչ ալ իւր անուամբ հրատարակուած տարեգրական կամ ժամանակազրական պատմութեան վերլուծումն ընելու։ Հու միակ նպատակնիս է պատմական դէպքի մը իրականութիւնն ստուգել, ստուգել միանգամայն թէ ո՞ր պատահած է այդ։ Այս գիտումը սակայն բռնի կը ստիպէ զինք Ռւոհայեցւոյ գործին նկատմամբ համառօտ տեսութիւն մ'ալ յայտնելու։ Երկուպացի հայագէտը, հետաքրքրուելով իւր գրութեան պարունակութենէն, և մեր մատենագրաց մէջ ունեցած հզական յատկութենէն, թերեւս չափէն աւելի յարգ և պատիւ մ'ընծայած են Մատթէոսի։ Ազգային հեղինակաց մէջ ալ կերպով մը այս պատիւն ուզած են հաստատել իրեն, հոչակաւոր մասնագէտը Հ. Ալիշան վ., և Հ. Գարեգին վ., Զարբհանալեան։ Նե-

րուի մեզ սակայն հարցնել թէ արդեամբ արժանի՞ է Ռւոհայեցին այս պատուոյ։ Հ. Գարեգին վ., մինչ մէկ ձեռովով կը հրւաէ անոր գովասանութիւնը, միւսով բող մը կ'իշեցնէ անոր համբաւոյն վրայ. կ'արժէ որ կը վնասնեց հու իւր խօսեցրը։ «Շատ անգամ կը յիշատակէ Մատթէոս թէ իւր պատմութիւնը զրելու համար՝ ականջալուր աւանդութեանց և իրմէ առաջ եղող պատմագրաց դիմած ըլլայ. Բայց թէ ո՞վ են այս պատմագրիները, ամենեին չըսեր մեզի. ոչ անուն մը կը յիշէ, և ոչ զրուած մը յանուանէ մէջ կը բրէք... Նոյն իսկ յետազայ պատմիչը՝ կարծես թէ մնձ պիտանաւորութիւնն մը չեն ուզեր տալ իր գրուածքին, բաց ի Սմբատ Գունդատապէն²... իւր հմտութիւնը, ինչպէս ինըն ալ անկեղծարար կը խոստվանի, չափաւոր է. ոչ իւր ազգին հնախօսութիւնը կը ճանչնայ, և ոչ անոնց վրայ գրող պագային հեղինակները... Անծանօթ են իւրեն Յուրը Հարբը... Այսպէս չկարենալով ստուգել Մատթէոսի աղբիւրները, եթէ կարծիք մը հարկ ըւլար կազմել, պէսք էր բսել թէ ինըը ոչ ասորի և ոչ բիշալնացի պատմիչներ նայած ըլլալով, հարկաւ ուրեմն իրեն ժամանակակից հայկական յիշատակարաններ ու զբեր պէտք է որ գործածած ըլլայ, որ այսօրուան օրս կորսուած են կամ ինչուան մեր ձեռքը չհասած»։

Քիչ մ'աւելի առատաձենութեամբ կը վարուի Հ. Ալիշան վ.³ որ յետ հաստատելու մեր պատմիչին հմտութեան տկարութիւնը, եթէ ոչ տիմարութիւնը, ինչպէս ինըն Ռւոհայեցին կը խոստովանի

1. Հմատ. Պատմութիւննայ. Տիեզ դպրութեամ Գ. ապազը. 1897 էջ 668-671.

2. Եատ լսաւ է այս անդրադարձութիւնը, մասնաւանդ ասոր յաշորոգ դիմուութիւնը որ Սմբատ չըհատակէր Ռւոհայեցւոյն անունը. Սմբ կարծեօթ, հաւանական է որ նոյն իսկ Սմբատ ճանչացած ըլլայ զՄատթէոս և երկուցքն պատմածին նոյնութիւնը պարզ արգեւած մ'ըլլայ միւսուն աղբիւրը զործածլուն։

3. Հմատ. Հայոպատամ. Մասն Ալաջին. (տպ. մեծագիր 1901) էջ 99.